

Հրաշակերտ (աւեստ. Փրաշհոկերեխտի), նպար (պահէ. Նիպար), շագանակ, շահպալութ (ն. պ. Շահ Շահանե, շահեղ (Հ. Հնդ. շարիրա), շուշմիր (ն. պ. Տաշիր) աւղ, օղ (սանսկր. աւալի) եւն:

Հ. Դ. Գ.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Թ Ե Բ Թ Ե Բ Լ Ւ Ղ Ա Կ Ա Փ Ո Ւ Խ Զ

1. "Բիւզանդին", թերթը: — 2. Անցողական փհածկի մէջ: — 3. Հայերէն ին տպագութիւնը: — 4. Կեղծքը եւ նպատակը: — 5. Նմանելի օրինակ մը: — 6. Վարձատրեալ Հայեր: — 7. Սիմֆեռոպոլի երկսեռ դպրոցները: — 8. Գրական: — 9. Տառապելոց տեւական օգնութիւն: — 10. Միծքարեարութիւններ: — 11. 1895ին Ռուսաստան տպուած զբքերը: — 12. Պէտք է միթէ զաղթել: — 13. "Ար. Մամլչ" զբական մէկ "վեկոյցը": — 14. Մշեցոց ընտանեկան կենաքից մի ուսնի գծեր: — 15. Լրագիրներու ինեղ վիճակը: — 16. Ազաթանգեղոսի աղքիւթները:

1. "Բիւզանդին", թերթը: Ա'իմանանք թէ Բուզանդ էֆ. Քէչեան Բիւզանդին անուամբ թէ երթմը Հրատարակելու արտօնութիւննաւեր է: — Եւ արդեամբ իսկ Նոյեմբեր ամայ 4/16ին սկսու Հրատարակութիւն. մեր ձեռքն հասած 2 թուերէն դատելով, կրնանք ապահովակն ըսել, թէ մեծ պակաս մը կը լեցընէ բիւզանդին, իւր երեւմամբը: Հանդաւններու ներածն չափ, աղատախօս է բիւզանդին, մանաւանդ՝ Պողոս մէջ, (ինչպէս կ'ըսուի սովորաբար) կարդալ գիւցողին: Կը շնորհաւորենք զՊ. Բ. Քէչեան, որ վերջապէս առիթ գտեր է իւր վասիաբանաց հասնիլ եւ իւր խմբադրութեամբ առանձին թերթ հրատարակել:

Միայն քանի մը մանր կետեր կը յանձնենք մեր վաղեմբ բարեկամին ու շագրութեան: Ծանօթ՝ բիւզանդինը, Puzantion առառադարձել նաև մութիւն կու տայ լրագրին գիւանական գունին: Ընդհանրապէս հասած է՝ կարծենք, ժամանակը, մանաւանդ որ թէ թերթը նոր կը հրատարակուի, ընդհանուր ուղղագրութեան հետեւելու, քանի որ կ. Պոլոյ առաջին թերթն ըլլալով փութով կը հրաւիրէ իւր հետեւողութեան մնացեալ երկրորդական թերթերը:

Փոխանակ միշտ վիստական մասն անպակաս ընելու, գիւտենք թէ գրականութեան մեծ ծառապյութիւն կը մատուցանէ բիւզանդինը, եթէ կ. Պոլոյ եւ գաւառաց սովորութիւններու եւ բարքերու նույիրէ իւր թերթեալը: Այս կողմանէ սուուգիւն նախանձելի են սուսահայ լրագիրները: Թէ թիւն ուղղութիւնը խմբագրին վերսանին ուշագրութեանը կը յանձնենք:

Յաջուղութիւն կը մաղթենք ուրեմն՝ բիւզանդինի, որուն հասցէն է. Buzant Kéetchian, Constantinople, Bab Ali Djaddési, Nr. 38.

2. Անցողական վիժակի մէջ: Այս վերնագրակ հալիցօգուտած մը կայ, "Մշակի", մէջ (թիւ 119), յորում յառաջ կը բերուի հայ ժողովրդեան երկրորդործութեան մէջ ունեցած յաջողակութիւնն

ու յառաջագիմութիւնը: "Գարերի բնթացքում գործ ունենալով հողի, ջրի, անասունների հետ, հայ գիւղացին յարմարվել է իր հոյրենի պայմաններին եւ շատ տեղերում հասել է զարմանալի կատարել (ագործ) ութեան, թէ երկրագործութեան եւ թէ անանապահութեան ասպարեզում: Մեր երկրի մի քանի տեղերի ընսիր աեսակի մրգերն եւ հոնդը, գիւղացիուն եւ առատաբեր հացահատիկների սերմացաւները, ընտանի անասունների խնամատրութեան եղանակները, կարող են խկապէս կատարեալ եւ օրինակելի համարվել: Զնայելով, սակայն, այդ միսիթարական երեւոյթին, մենք նկատում ենք, որ մեր գիւղական ժողովարդը կամաց կամաց յետ է մնամ ժամանակակից պահանջներից եւ վարում է այնպիսի անտեսութիւն, որ չէ ապահովանութեամբ նրա տարեկան ծափերը, չէ տալիս գիւղացուն այնքան արդիւնք, ինչ քան նա կարող է սասանալ եւ սասանում են արիշ երկիրներում նոյն պայմանների մէջ...,, Եթէ հակառակ պատմահեր, այն ատեն պէտք էր զարմանալ: Հայրելը յառաջադիմէ, բայց հարի է նախ յառաջադիմիւթեան օժանդակ գիւրութիւնները, նպաստիշները գտնեն: Եւ վերջնները կախում ունին՝ է ունակ: Եթէ երկրագործական վարժարանները կանարանը հետշտու յաձամել հայը, եւ ուրիշ վենական ընտանիքի հրենար գուշուր պայմաններ չպահանձն իրեն, իրօք պյուր բիւրատոր պայմաններ չպահանձն իրեն, իրօք կատարելագործած կ'ըլլար իւր նահապէտական երկրորդործութիւնն ալ. բայց յանցանքն իր չե...:

3. Հայերէն ճին ուղաբութիւն. Տես "Օազիկ փունջ", Նոյեմբերի, թիւ 17: "Արեւելեան Մամլչ" (թիւ 20) կը շարունակուի հին անյիշաւատեան, ի առարանի Արդութեանց շարքը, եւ են. 1. "Տօմոր, տպ. 1718ին ի կ. Պոլիս ի թաղն Պէկովի", (Բէյ օղու): 2. "Հայէւսուր դաշտակուն", տպ. 1772, ի վաղարշապատ, ի տպ. Ս. Կ'վիածնի. 3. "Տօմորի համառած բարարագունների", տպ. 1794ին ի Կոր-Կալիկի, տպ. 1794ին ի Կոր-Կալիկի առարան առաջնին գլքին մէջ (էջ 153) "Անդուս առարանի Արդութեանց. 4. "Տրամութեամնիւն", Սիմէն Ջուղայեցւոյ (ակն "Ար. Մամուլ", թիւ 24,), որուն կից է առանձին համարաւ. "Պէտքէն ասունէի 1794ին, ի կ. Պոլիս, ի տպ. Յովհաննէսի եւ Պօղոսի:

4. Կէղչիւշ եւ նորապահէ: "Արաբի", 1894-5 ապարան առաջնին գլքին մէջ (էջ 153) "Անդուս առարանի Արդութեանց կատարելագրի", առանձին շարմանակի կատարել մը Արդ Գեր. Արիստակիւս Արքեպ. Սեգրակեան Մշակի", մէջ (թիւ 120-2) երկու կատարեկեան Մշակի", մէջ (թիւ 120-2) երկու կատարեկեան Կատարեկի կու տայ կատակին կառարանաբականներով ցոյց կու տայ կատակին կառացելի բնաւորութիւնը: Թէ բնաւ գոյութիւն կատարեկի կատարեկի մը, կը նայ գիւրաւ գուշակել չերսէս Պատրիարքի բնաւորութիւնն ու գործութիւնը ճանչցողը: Արքէն ուրիշ կողմանէ ծառ նօթէ մեղ պահ կեղծ կատակին հեղինակի. որուն անուն պարագաները չեն ներել ոյժմ: յայտնել:

5. Կանելի օրինակ ճին: "Արձագաննէի", մէջ (թիւ 122 եւն.) կը կարգանք հետեւեալ աղդար Ս. Հ. ից թիւ ֆիւլիս բարձր հայութիւնը. "Տ. Հ. ից թիւ ֆիւլիս բարձր կարող եւ առանձին ճաշաբանում (Անդիամիկ փաղաց, առուն խանդալամովի) վայ եւ նուկակ գործութեան մէջ աղդ կը աղդ կեղծ կատակին հեղինակի. որուն մէջ պարագաները չեն ներել ոյժմ: յայտնել:

6. Կանելի օրինակ ճին: "Արձագաննէի", մէջ (թիւ 122 եւն.) կը կարգանք հետեւեալ աղդար Ս. Հ. ից թիւ ֆիւլիս բարձր հայութիւնը. "Տ. Հ. ից թիւ ֆիւլիս բարձր կարող եւ առանձին ճաշաբանում (Անդիամիկ փաղաց, առուն խանդալամովի) վայ եւ նուկակ գործութեան մէջ աղդ կը աղդ կեղծ կատակին հեղինակի. որուն

մննդարար կերակուրից եւ մի փունտ սպիտակ հաշցից : Այս ճաշի սոսնակներն սոսնալու համար խնդրում են դիմել ճաշարան՝ “Արձագանդին”, Խմբագրութեան ծառայող Մկրտիչ Ազարանեանին, առաւօտեան ջ ժամից մինչեւ 2-ը : Այլ եւս Հոկտեմբերի 25 ից իւրաքանչեւր գաղթական իւր մասնաւոր գործածութեան համար կարող է սոսնալ նոյն տեղ ամենայն շաբաթ՝ մի փունտ (= 0.409 դրամ) շաքար եւ ութերորդական փունտ թէյ : „Ուռասասանէն կու գայ բարերարութեան պահ նոր եղանակը . . . մարդասէր“, Եւրոպացի այլեւայլ կողմերը բնակող ազգայնոց մէջէն քանիներուն երեսն շինած է այս պահուն, մինչ այս տողերը կրկարդան : Դառն յիշատակ է, որ կը գրգէ այս տողերս գրելու, քանի որ հասարակաց աղետից առջեւ հանդիպեցաւ . . . “Ծաղկաքաղը” անտարբեր, ցուրտ եւ . . . անհամերու : Ըստ անդամ օտարներն յատաշ անցան իրենց օրինակար, իսկ աղդայինքն իրենց անսարբերութեան մէջ մնացին եւ պիտի մնան . . . ժամանակին նշաններէն է, ուրանաւ իւր արիւնն, ուրանաւ իւր համալեզուն . . . :

6. Վարչական Հայեր : “Արձագանդին” (Թիւ 122) կը գրէ . . . “Սորին Մեծութիւն թագուհի կայսրուհի Մարիա Ֆէստորովնան բարեհամել է Աբասթումանից մեկնելուց առաջ շնորհէլ Աստացիայի գուասապետի օգնական պ. Հաղարապետեանին — մի թանկարին մատանի, Ախալցիայի փոստային կայարանի կառավարիչ պ. Սայեանեանցին եւ պ. Քալանթարեանին — սոկեայ ժամանցյաներ : ”

7. Ուժիքուրութեան Հայրուցներ : “Արձագանդին” մէջ (Թիւ 122) հետաքրքրական թղթական թութակցութիւն մը կայ, որուն մէկ մասը կ'ուղենք յառաջ բերել . . . “Երկուու գլուխոյների բարերարներ են հանդիսանում հանդուցեալ Մերկեռիսս Մոմձեանը եւ Սեֆերեանները : Մերկեռիսս Մոմձեանը կատար կով 23.000 րբ. է թողել չքաւոր երեխանների կրթութեան համար : Յիշեալ գումարը պահվում էր հանդիսան հանդուցեալ շքաւոր երեխաններին, է աեղիս Առեւտարական բանկում անձեռնմխելի, որի տոկոսը տարեցարի գործադրվում է գլուխոյի կառավարութեան վրայ : Հանդուցեալ Մերկեռիսս Մոմձեանը, բայց Միմֆերտապութիւնը հայոց գլուխոյին արածած կտակած է եղել նշանաւոր գումարներ Պարմի այլեւայլ քաղաքների եւ աեղերի գլուխոյներին : Հանդուցեալն անզաւակ լինելով՝ իւր ամենով կարող լինը, ինչպէս պատմում են, կտակած կտակած է ապահովութիւնը, որ օրինակ ժառայէր ուրիշ կանկանացինք եւ իրապէս մարդասիրական գործին : Նոյնը կը կրկնենք մենք եւս :

Ահա այն . . . “Ի յիշատակ” Յերականավարտ հայ ժողովութականաց Միմֆերտապութիւնը . . . Բարերարի գլուխոյին, Մերկեռիսսի Մոմձեանց, Որ եթող կտակառ յամին 1873 րբ. 23.400 ի գաստիարակութիւն բնակութիւն շքաւոր մանկանց : ”

Օրիորդաց գլուխոյի շինութիւնը կառուցանող Յ. եւ Թ. Սեֆերեանների յիշատակին հայ հասարակութիւնը նոյն գլուխոյի սենեակներից մինում պատի երեսին, մարմարինի վրայ փորագրել է տուել հետեւեալը :

“Յերականագէտ հայ ժողովութականաց

Սեֆերտապութիւնը . . . քաղաքին”

Ի յիշատակ Յովակիմայ եւ Թարեղեայ Սեֆերեանց

Նուիրողաց շինութեան օրիորդական

Գլուխոյի մերձակայ բնակարանօքն

Ի 1892 թ.”

8. Գրական : “Մշակի մէջ (Թիւ 123) կը կարդանք . . . ինչպէս հաղորդում է Կավազեն լուսագիրը, Տիֆլիսի Սինին մայր եկեղեցու թանգարանում մի հազուագիւատ ձեռագիր է գտնվել, որ գրված է 7րդ գարում, ոչ աւ քան 787 թիւը (— սուբեմն 8րդ գար) : Դա մի ժամագիր է, որի մէջ յիշատակված են եւ 7րդ գարի վերջում ապրող վրաց եւ յունաց թագաւորները եւ եկեղեցու հայրերը :

9. Տառապության բարեւուն օքնութիւն . . . “Մշակի մէջ (Թիւ 123) ուրախարար լուր մը կը կարդանք . . . “Բագուից մեղ գրում են . . . Լուսմ ենք, որ մի քանի մարդկանց մէջ յլացել է մի շատ բարի մլաք, մատղութիւն կայ այստեղ եկող չքաւոր ներին օգնել, գանելով նրանց համար յարմար ներին իսկ, եթէ հնարաւոր լինի, ուղարկ են կանանց եւ երեխանների համար ձարել մի հեշտ եւ թեթև զբաղմունք, որ վարձատրէր նրանց աշխատանքը : Կատարեալ աջողութիւն ենք յանկանում ապրութիւնը : Կատարեալ համակրելի եւ իրապէս մարդասիրական գործին : Նոյնը կը կրկնենք մենք եւս :

10. Մեծ բարեւուն օքնութիւն . . . Բագուէն կը գրեն . . . “Նոր - Դարին” (Թիւ 186). Այս օրեւա ափկին Ըուրելիքեանցը իւր հանդուցեալ ամսւուն զակաթ Մելիքեանցը յիշատակի համար ուղարկեց վեհափառ Հայրապետին 14.000 րբ. : Այդ դումարից 12.000 րբ. տոկոսով սրգեգիրներ պէտք է պահուին բարձրագույն գլուխոյներում, իսկ 2000 րբ. պահուին Մելիքեանցը թունում է վեհափառի բառեհեցութեանը : Գովելի է ափկունց վարմունքը բայց կտակած էր կտակած գանկանացինք, որ օրինակ ժառայէր ուրիշ կանկանացինք եւ կը ցանկանացինք . . . Սպիրիւ “Ծաղկէփնջին” մէջ (աներին) . . . — Սպիրիւ “Ծաղկէփնջին” մէջ (աներին) . . . Նշանակած էինք նիկուլայոս Կրասինիկեանի Թիւ 2) Նշանակած էինք նիկուլայոս Կրասինիկեանի մայրը եւ աեղ վախճանված՝ նիկուլայոս Կրասինիկեանի մայրը եւ զեպայլները հետեւեալ նուիրատուութիւններ արին կը ցանկանացինք . . . 1000 րբ. Էջմաննի հանդուցեալի յիշատակին . . . 1000 րբ. Մարդասիրական ընկերութեան վահքին . . . 1000 րբ. Մարդասիրական ընկերութեան օգնելու համար . . . 300 րբ. Բագուէն բարեգործական ընկերութեան 500 րբ. Բարեգործական ընկերութեան 500 րբ., Գումար . . . 3800 րբ. : Թեեան Ըուրեւութիւնը նոյն գործութիւն (Հանդամեջէն) կը գրեն “Նոր գողթան գաւառուն Հանդամեջէն” կը գրեն “Նոր գողթան գաւառուն Յարութիւն Սուլմանեանց . . . Դարին”, (Թիւ 191) “Յարութիւն Սուլմանեանց 37 տարեկան . . . պահ (որ Հոկտ. 11 վախճանուեց 37 տարեկան . . .) պահ նից դեռ մի բանի տարի առաջ” . . . տեսնելով որ

